

ՏԵՂԱՏՈՒՈՒԹԻՒՆ ԵՒ ՄԱԿԱՐՆԹԱՑՈՒԹԻՒՆ

(Շար. եւ վերջ)

Բ.

Հոս, սակայն, հոս, արեւին
 Այս ճամբուն մէջ, այնքան մօտ այն այխարհին,
 զոր ինձի
 իմ մանկութեանքս տրւին,
 Հոս, այս օտար արեւի վրայ... Ի՞նչ կոկիծ է: Դիմացի
 Զուրերն ահա... Ի՞նչ հեղանք՝ վայրագօրէն
 արձակուած՝

Տարիներուս ետեւէն:
 Ի՞նչ բողբ է անողոք: Հէքաթներու կարօտ, լաց...
 Հովերն հետուն կը դաւեն:
 Ուրուականի մը տրժգոյն իր գիմակովը խաղաղ
 Լուսինը լուս կը դաւէ:
 Արեւին տակ անասման վիճի մը պէս կը շողայ
 Աւաղն անգոյն կը տաւէ:
 Ի՞նչ խուժում է յուշերու, որ կ'ողողեն զիս կրկին:
 Օղբ համբոյր է, գորով...
 Կը բարձրանայ սիրտս ի վեր սիրոյ փափաք մը ուժգին:
 Հորիզոնէն դուրս խրոտի
 Կը յորդի ծովը ահա, ձուլածոյի մը պէս ջինջ,
 Սալի, մուրճի ձայներով,
 Գըլաններով թաւառոյ, բիւրեղներու պէս կիզիչ,
 Եռչաններով կուսական:
 Բայց տատակներ, խժեր են ահա ջուրերն այդ յորդոց,
 Միխառ որդեր որ կուզան
 Գայարուելով, շողալով, օղին, հոգին տալով զող:

Խեղճ խենթութիւնն է եղեր
 Ինչ որ տրւի ծաղի ծաղ, Լա՛ խոյանդով մ'անխարան,
 Այս առաւօտ, ճամբան մեր
 Դարձրելով ծիածան, սին յիշարտանք... Ձրկեցան
 Թեւեռս տանիս ոչ մէկ թևս
 Եւ ճիզերէ վերջ ույտան, յունեցայ ոչ մէկ կաճան,
 Այ մէկ հանդիստ... Տարուեր՝
 Մինչեւ հիմա չուղիտցայ յայտնուս վրայ գիւ ու օս՝
 Մարիսի նետի, ամբոնայ
 Կեղծքներուն վրայ մեր անդուռէն ինկնութեան:
 Ի՞նչ գառանցանք, ի՞նչ սրխայ
 Այդ ուրացումը անձիս, այլակերպումն աստուան:

Մովին տակ տունն է մեր հին,
 Աւր մանեցինք քով քովի՝ մայրըս սեւ բուրդ, ևս երազ:

Տունն ունէր իր երկնային
 Ու դըժոխքի իշխաններն, որ հսկելով միշտ վըրասս,
 Իմ շուրջըս ման կուգային:

Շքուտ մը կար անոնց մէջ, — վախ մղձաւանջ հանապազ:
 Անոր գրուիսն էր շրջած
 Ինչպիսիք արգանքներն, հետքերն իր ծուռ սոքերուն:

Ան ունէր տենդ, տղղու լաց:
 Կր շրփոթուէր ծաւերուն հետ իր հասակն անարկու:
 Ան կ'երեւար իմ աչաց
 Ու հաղիւ հաղ երեւցած՝ կը խուսափէր միշտ հետու:
 Վերադառնալ ան կ'ուզէր

Կարծէք եկած ճամբարով, զոր արցունքով կը թըջէր:
 Բարի ու յար, մարդասէր
 Ու մարդերէն խուսափող, հակասական ան տենչեր,
 Աչքերուն մէջ յարաշարժ

Դարերու կեանք ունէր, խանդ: Անոր անցած ատեն վիշտ.
 Փոթորիկ էր, երկրաշարժ:
 Կր կազկանձէր շունը տան, որուն կ'ոտնար ինքն ալ
 միշտ:

Մեր տան դիմաց ծովը մերթ՝
 Յովադավազ ալքերով: Հովն ու դեւերն ամբարիշտ,
 Ձեղունին մէջ փայտակերտ՝
 Կը սուլէին գիշերներն — անդրաշխարհիկ երաժիշտ...
 Ու անծանօթ կըրուի երթ,
 Խոյանք մըն էր մութին մէջ: Ապրելու վախ ախտագին
 Ու յուսադրող կեանքի սէր...
 Հին, հեթանոս դարերէն դէպի լայն դուռն երկնքին:
 Մայրքս սուրբեր կը լրակէր:

Իմ ծընած օրքս Ձատիկ, դանգերու զարկ էր ուժդին,
 Մեծ յարութիւն հողն ի վեր:
 Բեղմնաւորում էր շորս դին:
 Խոյամարտ էր, հըրախաղ: Իմ ծընած օրքս քունէն
 Կ'արթննար օժր դաշտին:
 Գառներու ձայն էր անուշ, ցուլերու շունչը հրեղէն:
 Իմ ծընած օրքս կրկին
 Կր հեռանար մեր երկրէն՝ արեւը տաք, իր ձմրան
 Մերձեցումէն վերջ երկար:
 Ու թարմ արիւնքս կեանքին մակընթացումն հողին
 վրան,

Տեղաարուժը կը զգար
 Բնութեան յոդնած ուժերուն:

Կենդանութիւն, տեւական
 Հակասութիւն էր, սյալքար,
 Արեանքս մէջ յարաշարժ: Ճշմարտութեան մը վերջին
 Չունեցան ձեւը երեք
 Խոհերը մեր: Կր դառնան, կոհակները, կը փրփին
 Կրլափելով մէկըզմէկ:
 Կ'երթեւեկեն ետ-ստաջ, դարերն աժէն հինգ քայլի՝
 Նահանջի քայլ մը կ'առնեն:
 Ձերմերն իրենց ելեւէջն ունին, սէրերը իրենց
 Տեղաարուժն՝ ամենէն

Հարուստ սրտին մէջ անդամ : Ժողովուրդներն իրենց մեծ
Մահն ու զարթումն ունին շէն :

Օր հակասանք, ըստեղծման դա՛ւրն պայման : Տեսայ քեզ՝
Անոր մէջ իսկ, որ անխախտ,
Յաւակնութիւնն ունէր միտ, երթալ ուղիդ դիժի պէս :
Եւ մահ էր չոն, ուր խաղող,
Այլեկոծումը շրկար՝ սահմանափակ գլխէն ներս :

Այսպէս, իմ դէմքս դրբախտ
Եւ դրժոխք է նոյն ատեն : Հրեշտակներու հետ լուսէ՝
Հրէշներու կոտի է : Անվերջ
Այլֆներու գլխատում եւ յարութիւն : Կը յուզէ
Ձիտ յայտնութիւնը այս պերճ,
Կ'անարեկէ նոյն ատեն : Մանկութիւնս իմ ցաւ ու սէր,
Վէրք մըն է մերթ, չըբեղ մերթ
Անդրաշխարհիկ յիշատակ մ'որ գիտ խորքէս կը ցնցէ :

Անցեալն այնքան քաղցրակերտ,
Այնքան վրտմ է երբեմն, անարատ՝ զուրկ թախիժէ,
Այնքան պղտոր են օրերդ,
Որ կը կարծես ինկած վար ըլլալ երկնի մը ծոցէն :

Որերն հնչուն ջուրերուն շողերուն պէս սրբարշաւ՝
Աստուածային են այնքան
Որ կեանքս ի վեր աղարտած՝ մաշած տակաւ առ տակաւ՝
Ըզգայնութեան մը կը զգամ
Անցնող այլքը ներսէս...

Ջուրերուն հետ կը հոսին
Փրփուրտքներ ու լոյսեր
Ձոր կը մաղէր իմ վըրաս ծուռ թղթնիս պարտէղին,
Ուր սիրտըս ժիւր կը լրսէր

Հեւքը բնութեան անսահման, անբջային մեղեդին :
Տեսիլներու կարկեհան՝
Ծառը ծովին պէս, երազ, կը հիւսէր քոյ մը սարսուռն :
Ու միջատները նրման
Ծառէն առկախ քնարներու բիւրեղավառ լարերուն՝
Կը ձայնէին իր վըրան :

Բլուրի մը վրայ արչալոյս : Անդրանիկն իր ծառին տակ :
Մեր դիմաց ծով մը ծաւի :
Փրփուրներուն կը խառնէր ձի մը իր բաշն ըսպիտակ :
Եւ անտ ճիշ մը ցաւի, —
Տարիներուս ետեւէն ձայնող թռչուն մը հետուն :

Անմեղութեամբ կը բացուի
Ամէն ալիք՝ սրտին պէս հեծկլաացող փոքրերուն,
Ամէն մէկը դողահար...
Կը յիշեմ լացըս անուշ՝ քարէ մ'ինկող ջուրին պէս,
Վարժուհիի մը համար :

Առաջին սէր : Դողդղաց իմ մանկութիւնս յուզումէս :
Որհուրդ մ'իւր շուրջ կը ծրփար :
Լըսեցի ձայնն աստղերուն՝ ծղրիղներուն բերնէն ես :
Եղայ խրբոխտ նաւավար՝
Հեղեղներուն վրայ բազին եւ ձիւտոր՝ հովերուն
Վըրայ հեծած ու սուղակ՝

Արտերն ի վար ալեծուփ, լարախաղաց ու թըռչուն,
 Հրամանատար՝ անբակ
 Բերդերու տակ, երկրախոյոյ եւ ուղեւոր մոլորուն՝
 Տարուած տնչէ մը անյագ
 Գտնելու նոր նոր հողեր: Զրմեւը ձին ու թելեր
 Հեռադրական, դպրոցին
 Կազանդի ծառը լուսէ, գիշերը տան կրակը մեր,
 Հովերն որ դիւ օրբեցին:

Եւտոյ տարիք մը խոհեմ. տըղան տանիքը կ'իլլէր՝
 Զեռքին գրբիչ, գիրք, վրձին:
 Զարտարագէտ, նրկարիչ, արձանագործ՝ ձեռքիս տակ
 Յեխն ու քարերն ապրեցան:

Եղայ ճարտար դերասան, ձեղուններու ողբերգակ:
 Եւտոյ հրբաշք սինեման:

Ելեկորական յոյսերու եղայ գինովը անյագ:
 Եղայ հրպարտ՝ մարդկութեան

Յաղթանակով, հեռուոր ոտաններովն իր հըզօր,
 Ուր փրկութիւն մը կարծես
 Կր սպասէր ինձ, կը կանչէր, դիւ կը դիւթէր ամէն օր:
 Եւտոյ պայքարը. ծոցէս
 Բըխող սուրբ կիրքը ուսման...

Չուրերք փայլն ունին հին
 Պատկերներուն մանկական:
 Կորսուած հին ձայներ են, որ ծովուն հետ կը սահին:
 Հեռուն տըղաք կը խաղան:
 Հին առուտ մը կարծես... Օ՛ր մանկութեան աշխարհին

Մէջ հանդիպումս այս... Տըղան
 Ու իր վէպերը տըխուր, հայրենասէր... Ամբան տաք
 Տանիքն է մեր ծուռիկ տան:

Չորցող միրգերն են ահա, սուսներն վրայ ըսպիտակ:
 Չուրերն անդին կը պոռթկան,
 Արցունքի սկէս կը ժայթրին ժայռի մը թաց դէմքէն վար:
 Խորհուրդներու մոպական

Շողարձակումն է լրոին՝ հասանքներէն հողմավար:
 Օ՛ր, մանկութիւն, արդ ո՛րքան

Կը շրքեղնաս, կը մեծնաս:
 Պատանութիւնըս: Խաւար

Երազի ծով մը ճեղքող,
 Ննջող տըղու խոկոցով կը քայէ նաւ մը: Անոր
 Ծիւրը հին ճիչն է յուշող
 Այն նաւերուն, որոնց դէմ տըղան կ'երթար ամէն օր,
 Մեկնումներու սէր ու դող

Իր սրտին մէջ՝ բոյրն լմպել թաղաքներուն հեռուոր:
 Ու ան գընաց ամէն կողմ,

Հայածական ուղեւոր, ամբոխներու մէջէն խնեթ,
 Վրայէն հիւանդ հողերուն:

Լաց, յուսարեկ ընդվրդում, անքընութիւն էր ու տնդ,
 Մահուան սարսափ, թափառում՝

Քարափներու վրայ օտար, պայուսակ մ'իր կողէն կախ:
 Ռոմբակոծում է, հեռուն,

Տեղատարափ փամփուտի: Վառօդի բոյր է, ժրխոր:
 Դիակներու պէս ինկած: Փըրուզման ձայն մահաւոր:

Խոտի դէզեր հոս ու հոն՝

Աւօր մը սուրբ Մընուկ, տօն :
 Իմ վերադարձըս : Գրտայ Հայրըս կը բաժն, ալեւոր,
 Մայրըս սեմին՝ լրտեղան
 Ձեռ կը զրկէր : Արցունքներ :
 Ոտքերուս վէրք, ուս, սրտիս
 Մահուան սարսափն էր : Սակայն,
 Տարօրինակ քաղցէ՛ մ'լուս կը տառապէր՝ իմ հոգին :
 Օ՛ր ինչ կորով էր իր այդ
 Տառապանքին մէջ իսկ, ի՛նչ հաւատք էր դեռ զալիք իր
 Տարիներուն դէմ անյայտ,
 Եւ ի՛նչ կարօտ էր կեանքի՝ հորիզոնին դէմ կարմիր :

Դէ՛մըս պայծառ, հսկայ ծով :
 Դէ՛մըս շարժուն յուշերու անհունութիւն մը կ'այրի,
 Տեսիլներու նուրբ բոցով :
 Աչքերս անոր մէջ ցցուող կը տեսնեն դէ՛մըս վայրի,
 Պատանիին հոգեկոթով,
 Խորհուրդներն իր, մենաւոր հոգին անոր, որ նըման
 Հոսանքներուն մշտախոտով՝
 Լոյսի ծիւրեր նետելով, կ'երթար անյայտ իր ճամբան :

Դէ՛մէս կուզան, կ'ողողեն
 Օրերը դիս : Սրտիս մէջ, կ'արձագանդեն, կ'որոտան
 Աղամանդէ, ոսկեղէն
 Ազատամենն ու սիւներն երբեմնի ճոխ յոյսի տան :
 Կը թրթրայ, կը շողայ
 Շուրջս ամէն ինչ... Մաքրութեան, խոստում մըն է
 Հանգըստեան
 Վըրս երկինքը խաղաղ :
 Բայց կը խուժէ վախն ահա... Ձեռքերըս դողը կը զզան
 Թոյլ, պարտքած ձեռքերուն :
 Ես դասալիքն եմ ահա, այդ բոլորին անարժան :
 Մոլորումէն շըւարուն՝
 Հայրենական տան առջև կանգ առնող մարդն եմ : Ո՛րքան
 Կը զգամ ինքզինքըս հետու,
 Օտար, փոխուած, ծերացած, ճամբէն շեղած մէկուն
 պէս :
 Խոստումներու, յոյսերու
 Կոյսն հողն է զոր աւերեր, փրճացուցեր եմ կարծես :

Աւազին վրայ շափուղայ՝
 Սողուն մըն է հսկայ, ծոյլ, Լոյսն արեւին գիմացի :
 Ոտքերուս տակ կը սողայ
 Աւազն հեղուկ ու դոտող լրտութիւնով մը օձի
 Կը պատգամէ, կը յայտնէ
 Տալիք աղէտը ծովին, որ կը հասնի, կը կոծի .
 — Ապրի՛լ, ապրիլ նենգօրէն,
 Շարունակել ապրիլ շար, սողունի պէս, խելացի,
 Անվախ, խաբել ու ամէն
 Տարի շափելը փոխել : Ի՛նչ է տըլու խեղճ հոգին
 Մեր հոյակապ կեանքին ջով.—
 Անճտութիւն՝ աղուրցած ժամանակին մը լուշին,
 Մոռացութեան ետեւէն,

Անցորտ թիւն՝ հաւատքին ետին խակ իր, խոյանքին
Մէջ խակ երկուց մը խրոտով :
Քու մանկու թիւննրը եղաւ տխմարութիւն մը ամբողջ :>

Օ՞ վայելել, հովն հրեղէն
Մաղերու ձայն մը ահա, կը բերէ բոյր մը մարմնի :
Գոյն գոյն դրօշներ խննթն ի խննթ
Կը ծածանին ասիերուն... Ապրիլ, կուգայ ու կ'անցնի
Փրփուրը զուր ճիւղերով :

Ու փրփուրին պէս մարդիկ կուգան, կ'անցնին : Երանի՛
Անոր որ ոտքն ապահով
Հողին զըրած՝ կը քալէ : Այօթք, երազ, խեղճ լացեր,
Նեխած մտքեր, ցաւեր խոտով,
Այնուլացման մեծ փափաք... Ինչպէ՛ս բառեր ըստեղծեր,
Վարագոյրներ ենք քաչւր
Ոտքունկ վիճերը ներքին քողարկելու համար մեր :
Ոտքերուս տակ, ցեխ, խէժեր,
Որ սակայն քաղցր են նոյնքան, որքան պատկերը
տրղուն...
Աւազին մէջ, մահուան մեր
Ողին՝ որ մեզ կը մղէ վայելչներուն...
Շողողուն

Ալիքները կը խուժեն
Ոստումներով դազանի : Օ՞ այս պայքարն աւազին
Ծովուն միջեւ՝ մըլուշէն
Հորիզոնին՝ մինչեւ վառ աւազներն որ կը սուղին,
Կը կըլանուին յամբօրէն :

Օ՞ այս պայքարն անցեալիս եւ ներկայիս միջեւ իմ :
Կը բարձրանան, կը բախին,
Կը գարնըին իրարու, վահաններու ժրտորով,
Կ'իյնան կրկին ու կրկին,
Ու խոյանալով կը փչեն գիրար ալքերը : Հով, հով,
Ու հովին մէջ գայրազին

Ծիծաղ ու ծայր ու բողբոջ : Մերթ՝ հեծեծանք մը թոթով :
Տարածութեան ծոցն ի վեր՝
Հսկաներու շրթներէ անձրեւող թուք : Ալլաջիկ
Նըրող նետի պէս ճիւղեր,
Աղազակներ : Յարատեւ մը ճահարում, վաղք, հեւք, ճիւղ :
Փառաբանում գլխահակ
Թուխ ժայտերու զարնըող ջուրի մը մունջ ու շղթայ
Մը ճըռնչող, մինչ կոհակ

Մը կոհակներ ճգմէլէն՝ նոր կոհակի մը կ'երթայ,
Կ'անհետանայ անոր տակ :
Կը ճղմբի, կը դարնէ, կը դարնէ սիրտըս, կ'այրին
Քունքերս յոգնած ու գետնէն
Ոտքերս քիչ քիչ կը կտրին, մինչ արեւնիս մէջ ծով կ'լին,
Ճամբան, հողերը ամէն
Արագահոս կը սահին. ո՞ փոփոխումս այս կրկին...
Կուգայ, կուգայ կը հասնի
Ծովն ահա խորխոս : Անարգել մաղընթացում . թիզ
առ թիզ

Գրաւում, գրաւում... Մարմինի,
 Մտքի զարթում մը քիչ քիչ: Վերազարթումը սրտիս:
 Արույրի ձայն ու բողբոջ,
 Մոլոր աստղեր է տրեւեր, կապոյտ թեւեր, այլ բարի
 Պատանիին, որուն ծեր
 Ձեռքս հաշտութեամբ, զորովով, զողողալով կ'երկարի:
 Մարդարտահիւս ոչ մէկ լաթ
 Պիտի հանէր այն աղմուկն, որ կուտայ ծովը փայլուն՝
 Տարածուելով անընդհատ,
 Ճերմակ խնդուք մ'իր հրպարտ այիքներուն:
 Աստղերու բիթմ է իր մէջ, տարածութիւնն է որուն
 Շունչէն իմ կուրծքս կ'ուռի:
 Արարչութեան մը տանող ծովը ճամբան է օրրուն:
 Հոգիս կ'աճի վառ ջուրի
 Վեհութիւնով, մինչ իր մէջ կը թաղուի կեանքն
 աստուան:

Կր փայլակէն ահաւոր
 Նոր մանգաղներ: Բայց ափէն միլիառ աստղեր դուրս
 կուզան:

Եարութեան ժամն է, շեփոր
 Մըն է ամէն մէկ այիք, յառնող մեռել ու պատուած՝
 Մազազաթի վրայ տիր:

Վարագոյրներ խօլարար կը բղղբբոէ պաղ զամին,
 Կը փրոէ նոր նոր գորգեր,
 Կր սիոէ նոր նոր կրակներ, փայլող շերտեր երկնքի:
 Շիշի մը պէս դէպի վեր
 Փրփրարացայտ կը յորդի, ամէն այիք կը ժայթքի:
 Հրթիռաթիւ, հրրակերտ
 Այիքներէն արդիւն ես՝ ահա կրկին կը ծընիմ,
 Այս քառսին ասփեւ, մինչ
 Կը տապալին երսզներն, զոր այս ատու դեռ, անձն իմ,

Լուսածաղկն մէջէն ջինջ,
 Իրեն առջեւ կը գտնէր: Աչքերու փայլ կ'առնեն շին,
 Ու հոգւոյս վրայ կը բացուիին
 Նոր նոր լոյսեր: Այիքներն այբերէս ներս կը խուժեն:
 Հորիզոնին չափ ծովին
 Թեւերուս մէջ բարձրացած կը թրթրայ ամենչն
 Վեհ արշալոյսն՝ իբրեւ վին:
 Հորիզոնէն՝ ձուլարան՝
 Մետաղներու, կը հոսին ջուրերն ահա: Կր վազէ

Մովը մեղրի մը նրման,
 Թաղելով հին թիթիկներ, կեղտեր, հացեր ու սէյեր:
 Կը սարսըռան, կը շողան
 Ո՞րտեքն ահա, կը փլուխ տրոզոց բուրբերն աւազէ:
 Մէջըս տակաւ, առ տակաւ

Ըղգայնութիւնը մեծցաւ, եղաւ ծովին անասման
 Վրբայ փուռած լոյսի խաւ:
 Հովը ճակատուր սրբեց: Որեւորեց զիս տղան,
 Մարմնիս իր յունչը տըռաւ:

Միտերն առին ուժ մը նոր, բոյսերն ինչպէս կը ստանան
 Փոթորիկէ վերջ ամէն:
 Մեռան տենչերու թեթեւ: Անասնային, սընամփա

Զուր ընդվըղում, զուր ճիղ էր
 Այս առաւօտ: Կ'երգէի: Բայց վաղը ոչ մէկ ժողիտ
 Պիտի իմ սիրտըս դիւթէր:
 Ոչինչ, ոչինչ զիս օրբէր պիտի, ոչ տենչը բախտին,
 Ոչ փառքին սէրն, անձնուէր
 Զոհարեման, սրբազան ոչ մէկ կարօտ՝ իմ ցրտին
 Ու քարացած սիրտս ի վեր:
 Ոչ մէկ հըմայթ ու խորհուրդ... Աւազին պէս ընդունեց
 Մարմինս ամբողջ, ախպէս քեզ:
 Օ՛ր ծով, ահա կը կրթէ ան, կը տանի բեռը մեծ:
 Հոփն օծեց զիս ճակատէս:
 Աչքերուս մէջ վանքեր են ու զանգակներ, ծննդաներ:
 Պատարագ է, մո՛տերու
 Բոցերու մէջ ծրփանում: Ու ոսկեսառ շիրիմներ
 Են մարմարէ հոն, Հեռուն,
 Խունկ, բուրփաններ, սուրբ գիրքեր...
 Քաղաքներու կարտն էր
 Դեռ այս առտու... Մովէ՛ ծով
 Պիտի երթամ տեսնել ես բոլոր բերքերն հողին մեր,
 Ըսփնքանքէն անվըրդով,
 Տաճարներէն կիսափուլ, անտառներու հոծ ծառոց
 Տակ թաղուած հին կուռքերէն
 Մինչև շէնքերն երկնասայց՝ ոստաններու արտառոց...
 Տեսնել ինչպէս կը պարեն
 Փոլիսէզեան վըհուկներն, Հափայեան մերկ կիներուն
 Տեսնել պարերն ալեկոծ:
 Լուսնով օծուած լիճերու փերտուն վրայ փալփրլուն,
 Տեսնել ինչպէս օձ մը օձ
 Մը կուլ կուտայ ծայրէ ծայր, ինչպէս ամէն նոր զարուն
 Գետին շրջէ զարդոց
 Կը խլլէ զո՛հը... Տեսնել կենդանային ամէն սեռ,
 Ամէն թըռիչք մարդկային,
 Աշխարհն համայն, որ հոգին իր խորութեամբ կը
 յուղէր,
 Որով ներքին բացուէին
 Պիտի դոները գաղտնի: Տեսնել, աղբիւ...
 Յանկասէր
 Ճամբորդին տեղ առաւան,
 Խորհուրդներու Քոլումպոս 'ես՝ ահա հոս, կուրծքս
 հովին
 Ու կապոյտին արգաւանդ:
 Ողջո՛յն, ողջո՛յն մութ ցաւին,
 Կասկածներուս որ ինձի
 Աստուածային ընդվըղումն ու մեծ գարշանքը տըւին:
 Տրամութիւնը ստինձի
 Պէս կ'աշխարհող երկէ զիս ու տազնապն էր տակաւին
 Այս առաւօտ: Մըսեցի
 Ահա գըլուխս համերաչի խոնարհութեամբ բարձրացայ,
 Վրաստանութիւնը եկաւ
 Ու Տիրոջ շունչն ողողեց զիս, գերագոյն իբր ընծայ:
 Զուրերուն հետ որ տակաւ
 Կը մօտենան, բերկրանքի հեղեղումն է, լուսեղէն

Արցունքն... Ողջո՞յն գիրքերուն
 Ունայնութեան. անծանօթ գոհարներ գլխ կ'ողողեն,
 Ու մխերուս մէջ գարուն
 Սիրոյ սարսուռ է նորէն...

Ողջո՞յն վրէժի, շարիքի
 Մեծ ծարաւին: Ողջո՞յն զիս
 Խոցողներուն, մատերուն: Ո՞վ կը սպասէր որ կրկին
 Դանայի Հեց: Մոմն ուսիս
 Կը զրնէ ձեռք մը բարի: Ու կեանքը քաղցր է, պայծառ,
 Ահա դարձեալ: Օ՛ր երթան

Շունչս ու նայուածքս գալիք օրերն ի վեր, դարէ դար:
 Ողջո՞յն անցեալ ծուլութեան:
 Մեքենաներն, անիւներն ու մեր մուրճերը այտուղ,
 Այս ծովուն վրայ կը ստանան
 Գեղեցկութիւն մը ահա: Հոս մեր օրերը ահեղ՝
 Կը թաւայն յաղթութեան
 Հերոսական երգ մը նոր: Ռաքի ահա հոս բիւր ցեղ
 Ու բարեւոյ առնական

Ալեւատան բրունցներ: Հոս մեծ ժայռեր կը զլորեն:
 Հոս աշխատանքը, անձիք
 Հարստութիւնը գալիք: Ալիքներն հոս ուտուծ են,
 Արծաթ, մարմար ու պորփիր:
 Հոս կայաններն անթէյի՝ տիեղերական ձայներուն:
 Ապապայի մը անհուն

Տարածութիւն: Դարձող պարտուակները, սահուն
 Մաւանակի թեւերուն
 Շաշումը հոս: Այս արու մերձեցումէն ժխտրին,
 Կը դարբնութի, կը պնդուի,
 Կը պրկուի իմ հոգիս: Մարմինս կ'աճի: Հոս խորին
 Կանչ մ', ազազակ մը կը ռուի:
 Ողջո՞յն ցեղին, իր բոլոր մեռելներուն ձայնն է հոս,
 Բողոքը զոռ, հեծքը դու՛:
 Որոնք ինձի հաւատք, սէր կուտան, կորով: Մշտահոս
 Այս ծովուն պէս ի՛նչ խաւար
 Եւ ի՛նչ գանձեր են նոյնպէս՝ իր ծոցին մէջ տարուեր:

Նոր է, նոր, նոր, որ անբան
 Մեր տրտունջներն հեղնելով, ատելութիւնն ամբողջ մեր
 Ուղեւորով, հարուստ ծով:
 Մը կուրծքիս տակ՝ կը ծընիմ: Մակընթացումն է.
 կուզայ

Կերոններով ու կոծով՝
 Մո՛վը, ծո՛վը յարանոր:
 Մակընթացումն է. հակայ
 Բազուկներ վեր կը հանեն աւաղներուն մէջ խորած
 Նաւերն, ահա կը պոսիկայ *
 Մոմն ահարկու ծաւալմամբ, ծոցին միլիտա արարած:
 Բախտագուշակ կընող պէս,
 Մովը կուզայ, կը սփռէ խաթ ուլունքներ, ոստրէներ:
 Ջուրի հոլեր՝ լուսակէզ
 Կը թաւայն: Ոսկորի խըչըրտուքով, տարուեր,
 Գարերն իրար կը զբաւեն:
 Կը վըսփըսան աւաղներն: Խրտունջներու բիւր՝ ձերմակ,

Փըրփրուն լորձունք մ'արեւին
 Տակ կը շողայ: Կը դողայ շուրի ամէն մէկ երակ,
 Արինդին նրման: Կը դողան
 Մեղրոտ շրթներ: Կարապի վաղքով ամէն մէկ կոհակ
 Կուզայ, կ'իջնայ ափին վրան,
 Կը սարսուռայ կեաքով ժիր: Անդին կանչեր, խօլ ճիւղեր,
 Երթեւեկում վրանէ վրան՝
 Պըղինձի դոյն բաղմութեան մ'որ կը խայտայ կենսաբեր
 Ծովուն դիմաց, նախնական
 Մերկութեան մէջ: Մարդկային խոր պաշտամունքն
 ասա: Աէր՝

Ծովուն հանդէպ, որ շող, ցօղ
 Առատարուն ցանելով սերմնացանի պէս կուզայ:

Մերկ ասա ես, մեզ ծընող
 Ծովուն առջեւ, կուրծքըս լայն, հովերուն դէմ... պաղ,
 հակայ

Կանաչին մէջ յարափոխ:
 Հրճուանք: Ողջո՞ յն իմ ներքին հակասանքիս, ողջո՞ յն մեծ
 Մակընթացման ողողող:
 Ողջո՞ յն ծովուն որ այս նոր վերածընումըս օճեց:

ՆԻԿՈՂՈՍ ՍԱՐԱՅԵԱՆ

